

## ԹԱԼԱԼՈՏԸ

### ՕԳՏԱԿԱՐ է ԹԵՎ ՎՆԱՍԱԿԱՐ

Պատասխանելու համար այս հարցին մենք պէտք է նախ որոշենք ծխախոտի ազգեցութիւնը իրբեք մեքենայական դրդոիչի, իրբեք ջղային դրութեան, հոգեկան հանդարտեցուցիչի:

Որ ծխախոտի ծուլը կ'աղդէ մեր քթի, աչքի և կոկորդի վրայ իրբեք մեքենայական դրդոիչ, այդ ամէնքին յայտնի է: Այդ ազգեցութեան անմիջական հետեանք են կոկորդի հազը, քթախորչերու յարատե չորութիւնը, և աչքերու արտասունքի հոսումը: Ի հարկէ յամառ ծխողի մը համար այդ խանդարումները շատ ալ նշմարելի չեն, բայց նորընծայի մը համար անոնք այնքան ծանր և անախորժ կ'ըլլայն որ շատ անզամ ծանր բարդութիւններու առիթ կը հանդիանան: Տարիներու ընթացքին, այդ շարունակ կրկնուող դրդումները, ի հարկէ յարատե բորբոքումներ յատաջ կը բերեն որոնցմէ ազատուելը, եթէ ոչ անկարելի գոնէ շատ և շատ գժուար կ'ըլլայ:

Ցայտնի է նոյնպէս որ ծխախոտի թոյնը՝ նիկոտինը առաջ կը բերէ արեան մազերակներու կծկումը: Այդ երեսոյթի առաջին հետեւանքն է արեան անօթներու ծաւալի փոքրանալը, որը պատճառ կ'ըլլայ սրտի՝ — արեան կեղրոնական շարժիչին — աշխատանքի աւելնալուն և դժուարանալուն, սրտի աւելի յաձախ դարնելուն և աւելի շուտ յոգնելուն: Եթէ ընդունինք մարդկային կեանքի միջին տեղութիւնը 60 տարի ոչ ծխողի մը համար, ծխողը իր սրտի վազաժամ յողնութեան պատճառով կրնայ միայն 54 տարի ապրիլ: Ծխողի սիրտը և տարի աւելի շուտ կը մաշի քան թէ ոչ ծխողի մը սիրտը:

Երկրորդ հետեանքը այն է որ, արեան անօթները ենթարկուելով շարունակ նիկոտինի կծկիչ ազդեցութեան, քիչ առ քիչ կը կորսնցնեն իրենց ձկունութիւնը և աւելի հեշտութեամբ կը կարծրանան. կիրի մասիկները կը թափանցին անոնց պատերուն մէջ և առաջ կը բերեն այժմ այնքան ծանօթ հիւանդութիւնը որ կ'անուանուի պնդերակութիւն (artériosclérose) :

Պնդերակութիւնը շարք մը ներքին թունաւորումներու դուզագիսութեան արդիւնք է: բայց թունաւորումներու մէջ, ամէնէն կարենու տեղերէն մէկը, ալքօօլիգմի, սիֆիլիսի, տիւնկերկիւլողի, մալարիայի կից, կը բռնէ ի հարկէ նիկոտինը, ծխախոտը:

Բայց ծխախոտի այդ անժխտելի չարիքներու մասին այժմ ոչ ոք չի վիճիր և անոնց մասին չէ որ կ'ուղենք այսօր երկար խօսիլ:

Շատերը կը կարծեն թէ ծխախոտը ունի և իր օգաակար կողմէ: ինչպէս յայտնի է, թէյը, սուրճը, ալքոլը, ջղային դրդոիչները

են . անոնց մշտական գործածութիւնը բնականաբար կը ստեղծէ մեր կազմուածքի մէջ դեւրապրդիու վիճակ մը որը , եթէ հակալչիու մը չփանէ ; կարող է հիմնովին քայլաւիլ մեր կազմուածքը : Կարելի է կարծել որ ծխախոտը , որի պէտքը այնքան ուժգին կը զգացուի , մանաւանդ չափազանց սուրճ , թէյ , ալքու գործածողներու և ընդհանրապէս բոլոր ջղագրգիտներու կողմէ , այդ հակալչող , հանգըստացնող տարրը ըլլայ , և որը աստիճան մը չեղոքացնէ առաջիններու առաջացուցած գրգռումը և վերահսասաստէ մեր ջղային հաւասարակշութիւնը : Ի դուր չէ որ չափերը իրենց ծխելու ախտը արդարացնելու համար կըսէն . «Ճիղերս հանգստացնելու . . . գլխունցաւին դէմ . . . յոգնութիւնս փարատելու . . . ատամի ցաւը անցնելու համար է որ կը ծխեմ» : Շատ քիչերը կ'ընդունին որ կը ծխեն դուար-ճութեան կամ արտեստական գրգռումի մը համար :

Բայց փորձերը ապացուցած են որ այդ հակազդեցութիւնը միայն ենթադրական է և չի համապատասխաներ իրականութեան :

Պատերազմի ընթացքին , երբ դինուորներէն կը պահանջուէր որոշ աստիճանի ջղային արիութիւն , գիւրագրգռութիւն , չափով մը այդ նպատակին համար հաւասարապէս կ'օգտուէին սուրճի , ալքուի և . . . ծխախոտի ազգեցութենէն : Ուրեմն այդ թոյները ոչ թէ իրար չեղոքացնող են , այլ ընդհակառակը , լրացուցիչներ մէկը միւսի :

Սուրճը , թէյլ և ալքուլ մեր ուղեղի գրգռիչներն են . անոնք զարկ կուտան մեր մտային ուժին , աստիճան մը կը գրգռեն մեր միտքը և կը հեշտացնեն մտաւոր աշխատանքը : Ծխախոտը , թէկ թմբեցուցիչ մըն է , բայց անոր ազգեցութիւնը չի տարածուիր մեր ուղեղի մտային գործունէութեան վրայ :

Ծխախոտին յատուկ է ուժեղացնել մեր համբերառութիւնը , համակերպումը բարոյական և նիւթական պայմաններուն : Ծխախոտը մեզի աեւլի դիմացկուն , համբերաստար , դիջող կ'ընէ կեանքի ծանր պահանջներու առաջ : Ծխախոտի չնորհիւ դինուորը առանց տրառոնչի կը դիմանայ խրամներու մէջ երկարատե սպասումներուն և դրկանքներուն , անշարժութեան ; յայտնի և անյայտ վտանգներուն ևայլն :

Ծխախոտը չի թմբացներ մեր մտայնութիւնը (idéation) , այլ կը թմացնէ մեր բարոյական զացողութիւնը : Անոր այդ յատկութեան պատճառով է որ , այդ թունաւոր բոյսին «մխիթարիչ» ածական են տուած : Եւ իսկապէս ծխախոտը կը սփոփէ մեր բարոյական և , որոշ աստիճանով , Փիղիքական տանջանքները : Ծխախոտի այդ բարոյական թմացնող յատկութիւնը ամէնէն վնասակարն է մարդկութեան համար :

Բացառիկ պայմաններու մէջ օգտակար է և անշրաժ կընայ ըլլալ կարճատե հոգեկան անդգայութիւն մը . բայց որովհետեւ բարոյական զացողութիւնը մեր բարոյականութեան հիմնաքարն է ; զայն

յաւէտ բթացնել, կը նշանակէ խեղդել մեր մէջ բարոյական ամէն ոյժ :

Ծիախոտը, թէկ հանդարտեցուցիչ մըն է, բայց փափաքելի հանդարտեցուցիչ մը չէ :

ԲԺ. Ե. ՄԻՆԱՍԵԱՆ

## ՀԱԳՈՒՍԵՂԵՆՆԵՐՈՒ ԱՌՈՂՋԱՄԱՀՈՒԹԻՒՆ

(Երկրարդ և վերջին մաս)

Գլխանոց . — Գլխանոցներն ալ հազուտաներուն պէս և անոնցմէ աւելի պէտք է ըլլան կարելի եղածին չափ թէթև և գլխուն ըրջագիծը չսեղմէն, որովհետև կրնան գլխու ցաւ պատճառել : Ամառը պէտք է գործածել յարդէ գլխարկներ որոնք թէթև և թափանցիկ են ու դլուխը դով կը պահեն . իսկ ձմեռը կերպաս գլխարկներ :

Սեղմիրան . — Այս բառը իր ստուգաբանութեան մէջ իսկ ինքզինքը կը դատապարտէ : Կարծր սեղմիրանները որ պատմական գործութիւն մը ունին և գեռ որոշ չափով կը գործածուին, կը ծառայեն սեղմելու մարմնին այն մասերը որ ամենէն աւելի պէտք ունին ազատ ըլլալու : Այսպէս անոնք անխնայօրէն կը սեղմեն որով վայնը, կուրծքը և ասոնց հետ միաժամանակ ներքին գլխաւոր գործարանները որպիսին են ստամոքսը, սիրտը և լիարգը, զանոնք կ'այլաձենն և արգելք կ'ըլլան անոնց բնականոն գործունէութեան : Քանի՛ քանի՛ ստամոքսի, լեարգի և սրտի հիւանդութիւններ հետեւանք են այս բարբարոս առարկային : Կարծր սեղմիրաններու անպատեհութիւնները սակայն արգելք չեն գործածելու առաջամական գոտիներ որոնք հետզհետէ առաջիններուն տեղը կը բռնեն և փոխանակ մարմինը ձևափոխելու ընդհակառակը որովայնը կը պարփակեն և վեր կը վերցնեն այն գործարանները որ զանազան պատճառներով, գիրութեան կամ բազմածնութեան հետևանքով, հակում ունին իրենց նախնական դիրքը ձգելով վար իյնալու : Վաճառականութեան մէջ ներկայիս իւրաքանչիւր պարագայի համեմատ զանազան կարգի գոտիներ կան :

Ոտնամաններ . — Ոտնամանները պէտք չէ որ ոտքը և մատները նեղեն : Կոչտերը առհասարակ նեղ կօշիկներու գործածութենէն առաջ կուպան ! Աղկէ զատ պէտք է մարմնին ապահովեն հաստատուն խարիսխ մը : Որքա՞ն հակառողջապահիկ են կանանց բարձր կրոննկով կօշիկները որ պէտք եղած հաստատութիւնը չունենալով պատճառ կ'ըլլան յաճախակի գելումներու (éntorse) : Ոտնամաններու երկրորդ և գլխաւոր պայմանն է թոյլ չտալ որ ջուր և խոնաւութիւն ներս թափանցեն, որովհետև ոտքերու խոնաւութիւնը պաղառութեան